



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

Ч. Ч12/048  
Черн. море  
Ч. 1904р

29/99  
Ч. 14

6045-prm

891.542-3

Ա-14

ՅՈՎԼ. Ս. ԱԲԻԿԵԱՆ

# ԿԱՌԱ ԱՆԿՈՒՄԸ

ԱՆՕԹՈՒԹԵԱՆ ՊԱՏԺԱՌՈՎ

Ա.

ՕՐԱԹԵՐԹԻ ԱՐՏՈՒՐՈՒՄ

մարاف نظارت جلیله سنك ۱۳۳ نومرسلي و ۵ آگستوس في سنه ۱۳۱۹  
رخصته طبع او لشدر



300  
3-ԱՐ

Կ. ԽՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Վ. ՄԻՆԱՍԵԱՆ

1904

20 06 DEC 2010

ՀՐԱՄԱՆ ՊՐԵՄԻՈՒԹԻՒՆ ՊԱԴԱՍԼԵԱՆ ԳՐԱՏԱՆ  
Սուլթան Համամ փաղց, թի 14, Կ. Պոլիս

13 MAY 2005

# Կ Ն Ո Զ Ա Ր Կ Ո Ւ Մ Ը

891.99 ԱՆՕԲՈՒ ԹԵԱՆ ՊԱՏԺԱՌՈՎ

U-14

Уч

3-17

U

四〇六

ՅՈՎԱՆԻ. Ս. Ա.ԲԻԿԵԱՆ



105

۱۵۷

Aug. 4.  
Green Glass & Upper Wm

ԱՐՑՈՒՆԵԱԼ. ՀԱՍՏԱՐԱԿԱՑ ԿՐԹՈՒԹՔԵԱՆ ՊԱՇՏՈՆԻԿ



Կ. ՊՈԼԻԱ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Վ. ՄԻԿԱԼՈՒՄ

1904



Վերջին խռորդ դարու մեր գրական ամեներգաշնակ եւ աղմատիկ ուսայթին,  
պղտիկ բացառուրեամբ, հոս ու հոն արտադրած զիրի կամ միտի այս տափակ  
բլփած վշուրները յեն անշոշ, որ 20րդ հակայ եւ խաւապահած դարու՝ հայ գրա-  
կանուրեան հիմնելը պիտի զետեղեն եւ կամ անոր գասաւորումը պիտի արդիւնաւորեն.  
այլ խնի որ օսար եւ անհարազա սովորոյքներ կը տեղաւորուին ազատօքն եւ անար-  
գել ընտանեկան եւ ընկերական ամեն խաւորու մեջ եւ անզգալարար մեր տուներու  
տոնային պարզուրիւններ եւ բարինու անբծուրիւններ կ'ոչնչացնեն, ընթերցողին ներ-  
դամուրեան վասահանալով՝ կը համարձակիմ յուսալ բէ այս տեսակ վշուրներ աղ-  
երիւնն անօգուտ ըլլ ան բոլորովին :

Յ Ս. Ա.

## ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ

ԴՐՅԻՆ ՀՅՈՒՏԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

189 . . . Մայիս 7ի Համբարձման նախատօնակի առաւօտուն,  
Ս. Փ. Հիւանդանոցի հիմնարկութեան ամանորի աօնահանդէսը սարքե-  
լու ընդհանուր իրարանցումին մէջ, նոյն հաստատութեան հոգետու-  
նի տախտակորմին առջեւ, յիմարապահ Դաւիթ աղբարը, Թոփսատցի  
Խելօք Աբրահամի եւ ուրիշ երեք գագաղակիր յիմարներու հետ՝ ըստ  
սովորութեան տարօրինակ վազվզուքի մը մէջ էին նոր մեռեալ մը  
փոխադրելու համար Պալըգլը:

Բնաւ յուղարկաւոր մը անգամ չ'ը երեւար այդ անշուք եւ  
կոչտ գագաղին հետեւող կամ ընդհանրապէս զարիպ եւ անտէր պա-  
տրսպարեալներու պատահածին նման, առանց իր վրայ ցաւող կամ  
արտասուող մ'ունենալու կը տարուէր թաղուելու հասարակաց այն  
վրային մէջ ուր քիչ ատենէն պիտի երթային միանալու իրեն, Ստե-  
փան Սուրէնեանի եւ այլոց նման տաղանդաւոր գեղարուեստաւորներ  
անշուք եւ անշուկ:

Արդէն նոյն հաստատութեան մէջ վարած պաշտօնիս բերմամբ,  
կանխաւ տեղեկութիւն տուած էին ինձ մանկամարդ կնոջ մը մահ-  
ուան տիսուր պարագաներուն վրայ. ըսին թէ շատ սրտաճմիկ եղած  
էր անոր հոգեվարքի ժամերը եւ մինչեւ վերջին շունչ խոստովանա-  
հայրը բնաւ չէր ուղած հեռանալ քովէն. անանկ որ մահամերձ հի-

ւանդներու սնարին մօտ անձնուիրաբար ծառայելու քողին տակ ծածկուած, ցաւի ու վիշտի վարժ եւ անտարբեր մեր Ռոտութոցի պատոպարեալ մայրապետներն անդամ ի գութ շարժելով անոր ճգնաժամի տառապանքները մեղմացնելու կարեւոր խնամքները չէին զլացած իրեն:

Մարի Պետրոսեան, այսպէս գրուած էր մեր արձանադրութեան տեսրակներուն մէջ իր անունը, գանգուր եւ շագանակագոյն մազերով, համակրելի եւ սիրուն դիմազգիծով 27 տարեկան նրբահասակ եւ նորահաւ կին մ'էր, կամ գէթ եւ այսպէս կարծեր էի մինչեւ այն օրը, քանի որ, ըստ սովորութեան, իւր ամուսնացած կամ ամուրի ըլլալը, ինչպէս նաեւ ամուսնոյն անունը մոռցուած էր նշանակել ախտցուցակին վրայ:

Եւ 189... Մարտ 13ին եկած էր Հիւանդանոց, այսինքն իր մեռնելէն երկուքուկէս ամիս առաջ, խնամակալուհի Տիկին Տ...ի այցաքարտով անոք, անպաշտպան եւ բժիշկներու վկայութեամբ թոքախտի երկրորդ աստիճանին թեւակոխած:

Չհասկցուեցաւ երբեք թէ այդ այցաքարտը ինչպէս ձեռք անցուցած էր նէ:

Եր բժիշկներու անշրջելի հրամանով, որ շատ դիւրին է կարծես տալ եւ գործադրել այդ ընդարձակ հաստատութեան մէջ, անմիջապէս հիւածախտաւորներու սենեակը փոխադրուած էր, ուր յածախ պատահած է որ այդ հիւանդութեան տեսակին վրայ հմուտ բժիշկներ անդամ անհամաձայն ըլլան իրարու եւ մինչեւ խոկ երբեմն հիւանդութեան մը դարմանելի սկզբնաւորութիւններ, անփորձ եւ նորավարժ բիշկներու սխալ կամ կանխահաս որոշումով՝ անդարմանելիութեան սովորական վճիռը ստանան եւ ուրիշ աւելի մահացու միքրօպներով մէջ թալուելու եւ անդարմանելիներու հետ չնչակից ըլլալու դաստիարակութելով՝ անոնց մահուան վերահաս տագնապները փութացնեն:

Ողորմելի աղջկան կեանքը գաղաճիք մ'եղած էր գրեթէ ամբողջ սրահին մէջ իրեն հետ բոլոր պառկողներուն եւ իրեն սպասարկող հիւանդապահուհիներուն համար. ոչ ոք գիտէր անոր ուրիշէ եւ կամ ով եղած ըլլալը. եւ այդ երկու ամսուան կարճ ժամանա-

կամիջոցին նաեւ ոչ ոք այցելած էր իրեն, թերեւս մօտաւոր բարեկամներ եւ աղդականներ մինչեւ այն ատեն չէին իմացած անոր հիւածադանոց փոխադպուած ըլլալը. Ուշադիր եւ հետաքրքիր գիտող մը միայն պիտի տեսնէր թէ անոր գէմքին վրայ հաստատապէս գրութեած էին տիրութեան եւ ցաւի անշնչելի հետքեր որոց վրայ ըընաւ չէր ուղած խօսիլ մինչեւ իր վերջին շունչը եւ աշխատած էր նաեւ զուարիթ եւ գոհ ձեւացնել զինքը:

Թէեւ շատ քիչ կը խօսէր, այլ իր նուազկոտ ձայնին եւ աղունայուածքին մէջ անանկ յուղիչ եւ ախուր ելեւէջներ կը նշմարուէին որ երբեմն հմայքի աղդեցութիւնը կ'ընէն զինք մտիկ ընողներու վրայ: Միշտ հաճոյք զգացած էինք խօսեցնելու զայն, սակայն, աւազ, որ երկար չէինք կրնար մնալ իր քոյ, սենեկին մէջ չնչահեղձ ըլլալու չափ ամբողջ ապականած օդին եւ իր նմաններուն մեր վրայ աղդած մահալոցը տպաւորութեան պատճառաւ:

Իր վերջին օրերուն մէջ քանի մը հասոր գիրքեր խադրած էր կարդալու. կը ցաւիմ որ մասսամբ միայն կարողացայ գոհացնել զինքը, գրեթէ անընդհատաբար իրարու յաջորդող մահուան տագնապներուն արագաբար յառաջանալէն: Իր սիրած հեղինակներն էին գլխաւորապէս Պուալօ, Ֆորժ-Սան եւ Լամարթին, եւ հայերէն գրքերու մէջէ ալ Տիկին Տիւարի Մայորն, զոր անյագաբար կը կարդար եւ քիչ մ'ալ կ'ախորդէր Մելանքալի ընկերացին յուետնութիւններէն:

Թագուելուն յաջորդ օրն խոկ ձեռատեար մը յանձնեց ինձ մայրապետ քոյր մը, մատիսալ գրուած եւ խմաւութենէ քանի մը գոյներ առած թիթերու վրայ հաղիւ ընթեռնելի, զոր անկողնոյն տակէն գտած էր հիւանդապահուհին ժողովրտուքին ատեն:

Իր ինքնագիր պատմութիւնն էր այն:

Համախտանոցի մը անժապիտ մթնոլորտին եւ շարունակաբար իրարու յաջորդող աններգաջնակ տիրութեանց խորհրդաւոր տապաւորութեան տակ, ամբողջ գիտելի գրեթէ սոյն ձեռագիրը կարդալով անցուցի, մինչեւ խոկ քանի մը անդամներ. սակայն կը խոսանում թէ ամէն անդամին ալ յուղուեցայ եւ աչքերս արցունքով լեցուեցան:

Այն ատեն միայն կարողացայ հասկնալ թէ ինչո՞ւ համար այդ հէք եւ անպաշտպան թշուառուհին մինչեւ այն ատեն պահել ուզեր,

Եր իր անունը եւ առանց ձանչցւոելու եկեր ապաստաներ էր Հե-  
ւանդահանց

Այժմ սոյն ձեռագիրը հրատարակութեան յանձնելով՝ ընթերցո-  
ղին կը թողում անոր մեղաւոր կեանքին վճռական արդարացումը  
տաշու եւ անոր անյայտացած գերեզմանին վրայ կաթիլ մ'արցունք  
հոսելու պարտականութիւնը, իբրև մարդկային ընկերութեան կեղծ  
եւ պատիր մարդասիրութեան մէկ ձմարիտ նահատակուհին:

## ԿՈՆՉ ԱՅԻԿՈՒՄԸ

### ԱՆՕԹՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

(ՅՈՒԹՍԵՍՏՐԻ ՔՍ.Դ.ՈՒ.Ծ)



«Հազիւ տասնեւվեց տարեկան էի, երբ չէ թէ սնդուսէ ձոխ  
բազմացի մը մշկանոտ բարձիկներուն մէջ կէս ընկողմանած նորազարթ  
հարուստ հարսի մը սիրային մեղկացումները կամ պատահում եւ ար-  
կած, ինչպէս սովոր են ըսել մեր պորտախօս բարոյասէրներ, այլ  
ձշմարիտ զղուանք եւ անօթութիւն անանի յոռի կեանք մը վարելու  
պարտաւորեցին զիս, ուր յուշատերիս մէջ այս գրածներէս եւ յի-  
շածներէս տարբեր միսիթարական լան մը չեմ կարող աւելցնել:

«Միտքս քիչ մը հասկցան անշուշտ մեր բարեմիտ ընթերցող-  
ներ, այլ որովհետեւ աղջկան մը համար բաւականաչափ համար-  
ուած ուսում մ'ալ առած էի մեր թաղային վարժարաններէ միոյն  
մէջ եւ ծնողացն միակ աղջիկ զաւակն ըլլալուս՝ ակնկալուածէն ա-  
ւելի ինամք տարած կը կարծուէին դաստիարակութեանս, այս մեղ-  
սալի եւ սպառում կեանքիս մէջ իսկ չէի մոռնար անկուշտ գոհու-  
նակութեամբ կարդալու, ման այն ամեն վէպերու թարգմանու-  
թիւնները, որք մինչեւ վերջին ժամանակներս անընտրողաբար հրա-  
տարակուած են, եւ, չմոռնամ ըսելու նաեւ, որ հացի եւ արտեստի  
կարօտ ժողովուրդ մը, վիպական եւ առասպեկտական կեանքի առաջ-  
նորդելու եւ անոր անձուկ կեանքի պայքարները դժուարացնելու  
սահմանուած են դժբաղդաբար,

«Արդ, ինչողէս յիշեցի, փոքր հասակէս այդ կարծեցեալ առաւելութեանցս չնորհիւ, հակառակ պարկեշտ այլ շատ աղքատ ծնողի մը վերաբերելուս, թողտութիւն եղած էր ինձ երբեմն յաճախել մէկ քանի բարեկեցիկ ընկերուհիներուս տուները եւ այդ առիթով պատեհութիւն ունենալ նաեւ նոյն ընկերութեանց գուարթ երեկոյիթ-ներուն մէջ իսկ ընդունուելու, ուր յաճախ այնքան յարգանք ու մածարանք կը տեսնէի, որ անզգալաբար եւ քիչ ատենի մէջ շփացած աշխան մը հովերն առնելուս ակտմայ սկսեր էի հաւատալ . բայց որովհետեւ գեղանի ալ էի, ինչողէս կ'ըսէին այն ատենի սիրամոլները, այդ միշտին քէ՛չ մը գեռուար կ'ըլլար ինձ ստուգապէս գիտնալ եւ որոշել թէ այդ սիրալիր ընդունելութիւններ եւ համակրանք, ստացած կրթութեանս եւ ձիրքերուս առաւելութեանց թէ գեղեցկութեանս կը պարտաւորէի :

«Հետեւաբար երբ անգամ մը միայն, ինքզինքս թարթելով փորձեցի պազ արեամբ դիտել զիս շրջապատղ խումբ մը թեթեւամիտ երիտասարդներու այն տարօրինակ շարժու հեւերը, որք յատկութիւններս եւ ձիրքերս դոլելու եւ այդ մասին մինչեւ իսկ իրար գերազանցելու ծաղրելի մրցումներուն ենթարկելով ինքզինքնին՝ հաճելի երեւելու բիւր տեսակ աչքառու ձեւեր եւ հրապուրիչ նազանքներ ի գործ դնելէ չին զգուշանար, այն ատեն ակամայ քիչ մը տարակուսիլ սկսայ անոնց դիտումներուն անմեղութեանը. դիտումներ՝ որք անշուշտ իմ կործանումս փութայնելու սահմանուած էին, եթէ կանխաւ անոնցմէ հեռանալու խոհեմ եւ լուրջ ճանապարհի մը չհետեւէի :

«Մինչ այս մինչ այն երբ սկսեր էի քիչ մը ապահովուիլ թէ կը յաջողիմ խորհրդիս մէջ, յանկարծ անակնկալ եւ խժդուժ պատահար մը ի գերեւ հանեց բոլոր ակնկալութիւններս : Երկու շարթուան կարձ միջոցի մէջ հայր ու մայր, այսինքն՝ ինձ համար միակ ոյժ եւ զօրավիդ, երկու սոմենասիրելի պաշտպաններ, որոցմէ չբաժնուելու համար բոլոր կեանքս տալու կը յօժարէի, իրարու ետեւէ յաւիտենա-պէս բաժնուեցան ինձնէ, ժառանգութիւն թողլով միայն անդադրելի վիշտերու եւ մշտահոս արցունքներու խորան մը :

«Անհար է ի գիր առնուլ լացս եւ արցունքն՝ զորս այն մի-

ջոցին եւ անկէ ետք ալ զեռ բաւական առեն, անխմայ հոսեցին աչքերս : Այլ եւս ամքն յոյս յ տիտենապէս կուած կ'երեւէր ինձ համար, եւ որք ու անտերունչ աղջիկ մը միայն կը մնայի մարդերու աչքին, զուբի ծնոլական տղապատանքէ, պաշտպանութենէ եւ խնամքէ, ինչպէս նաեւ աշխարհային ամին խարուսիկ միվթարութիւններէ : Էհ... ասոնք մտարեկելով խննթենալու չափ կը կտաղէի գրեթէ :

«Բանի մ'օրեր անցնելէ ետք, ինչողէս կը պատահի սովորաբար, երբ քիչ մը մեղմացած գտայ վիշտերս եւ դրացիք ու բարեկամներ իրենց տուները քաշուեցան՝ պարտաւորութիւննին լրացած համարելով, զգացի թէ անկէ ետք աւելի շատ պէտք ունէի զօրեղ արիտութեան մը, ինքզինքս պաշտպանելու համար այն ամէն մարդաբարութեանց գէմ, զորս գծուծ եւ ատելի բարքեր եւ կնորսական յոսի դիտաւորութիւններ՝ օգտուելով անպաշտպան աղջկան մը միայնունէն, դիւրութեամբ պիտի մզուէին անկումն եւ կործանումն փութայնելու : Սրաէս արիւն կը հոսէր երբ կը մտարերէի թէ այս անակնկալ պատուհարէն ետք մարդիկ այն կերպով պիտի վարուին հետո, ինչողէս կը վարուի կատու մը իր անարգ որսին հետ... . :

«Այս պղտիկ կասկածը, կամ լաւ եւս ըսեմ՝ այս գիտակյութիւնս անմիջապէս իսկ պաղութիւն ներշնչեց ինձ այդ դասակարգի մարդերու գէմ, եւ այն օրէն սկսեալ սիրառ քարացաւ ամէն զըգուանքի եւ այդ նապատակաւ ուղղուած ամէն սիրալիր ընդունելութեանց համար . վասն զի հետզնեաէ համոզուեր էի թէ իմ այս նիւթապէս ըոլորովին անհաւասար վիճակին մէջ՝ անոնց հետ մտերմական ո եւ է յարաբերութեան մէջ մն լու կընար օր մը մահէն աւելի աղետաւոր ըլլալ . հետեւաբար միտքս դրի կարելի եղածին չափ փութայնել հեռայւամն, եւ իմ աղքատիկ այլ միշտ պարկեշտ հայրական երդիքին տակ որոնել իմ միակ անդորրութիւնն :

«Զմունամ ըսելու սակայն, թէ այդ միջոցին անոնց մէջ գեռատի եւ քիչ շատ վայելուչ երիտասարդ մ'ալ կար, որ թէեւ անոնց պէս հարուստներու դասակարգին կը վերաբերէր, սակայն իւր հածոյանալու համար ձեւացուցած կեղծ պարկեշտութեամբը, յաջողեր էր քիչ մը ուշագրութեանս տուարկան ըլլալու, եւ թոյլառութիւն ալ ստանալու երբեմն տունս յաճախելու : Կ'ուզէք որ ծշմարիտը ըսեմ, այս

տիսուր համոզումը անդամ մը յիս արմատանալէ ետք, այնքան կատ-  
ղեր էի, որ անոր համար զգացած գոհունակութիւնս անդամ, տե-  
սակ մը ատելութեան փոխուեցաւ եւ պահ մը իր նմաններէն վրէժս  
լուծելու յարմար զո՞ մը կարծելով՝ յուսացի որ այդ կնորսներու  
խումբէն մին տանջելու խորհրդիս դիւրաւ կրնայի ծառայեցնել. հե-  
տեւաբար միտքս դիւրի թէեւ պաղ եւ անտարքեր միալ իր սիրային  
յայտարարութիւններուն, սակայն շարունակեցի թոյլատրել զայն որ  
չընդհատէ իր այցելութիւնները:

«Ի սկզբան ասոր սէրը իմ խաղալիքս եղաւ եւ քիչ մ'ատեն  
խաղացի անոր հետ, ճիշտ այնպէս ինչպէս կ'ուղէ խաղալ մահուկ  
մը կրաիի բոյերուն քով, առանց ուշադրութիւն ընելու սակայն որ  
կրնար օր մը այրել զինքը:

«Զեմ ուղեր երկար ու ձանձրալի ընել պատմութիւնս միջա-  
դէպեր եւ մանրամասնութիւններ յիշելով:

«Յաւական ամիսներ անցան այսպէս սրտմաշուքի եւ սուդի  
մէջ, սակայն մինչեւ այն ատեն՝ բազմաթիւ ծանօթներէս եւ բարե-  
կամուհներէս ոչ մին եկած էր հարցնելու կամ տեղեկանալու հա-  
մար թէ ի՞նչ կ'ընէր այս հէտ ու անպաշտպան աղջիկը եւ կամ թէ  
ինչով կըզբաղէր: Միայն քանի մը անդամներ վերը յիշած պարոնիս  
այցելութիւնները ընդունած էի, որ եկած է՛ս միսիթարելու զիս իր  
սիրային յայտարարութիւններով եւ չգիտեմ դեռ ի՞նչ խեցրել եւ չոր  
իբասումներով, որոնցմէ կամ չի առներ բնաւ. կ'երեւի թէ սա ալ  
իրեն համար ցոյց տուած պատ ընդունելութիւնէս զգածուած, ժամա-  
նակի մը համար խոհեմութիւն համարէր էր գաղթեցնել իր սիրախըն-  
դիր այցելութիւնները:

\* \* \*

«Կ'ըսեն թէ ժամանակէն տւելի գորաւոր սիրայանք մը չկայ որ  
կարենայ ամէն յոսի ցաւ եւ մտահոգութիւն մոռցնել մարդուս. կըր-  
նամ ըսել թէ գրեթէ նոյնը պատահեցաւ ինծի ալ:

«Գէշ ապագայի վախը, անյուսութեան եւ անօթութեան ցա-  
ւեր յազթեցին վերջապէս հայր ու մայր կորուսած ըլլալու ցաւերուս,  
եւ ոկսայ դառնապէս լալ ու մտածել թէ անկէ ետք ի՞նչպէս առանց

ուրիշներու կարօտ մնալու պիտի կրնայի ասպրիլ, քանի որ ծնողքէս  
ալ գոնէ չափաւոր ապրուստ մը չէր ապահովուած ինծի:

«Այս հոգեմաշ մտածումներու մէջ խորապէս թաղուած էի առա-  
ւոտ մը սննեակս, երբ յանկարծ աննշան եւ անծանօթ օտարականի մը  
ձեռօք նամակ մը ստացայ. նամակ մը որ ցաւ կը յայսնէր ինձ ըրած  
մէծ կորուստիա համար եւ թոյլտուութիւն կը խնդրէր նաեւ իր ծա-  
յութեամբը օգտակար ըլլալու:

Ահաւասիկ նամակին պարունակութիւնը.

«Օրիորդ,

«Անհնար է ինձ զգացած ցաւս նկարագրել ձեր ըրած այն մեծ  
եւ ահաւոր կորուստին համար, զոր այս վերջին քանի մը ամիսնե-  
րուս մէջ համբերութեամբ համակերպած էք կրելու: Դիտեմ որ այս  
բանիս համար անհնար է ինձ բառ գանել զձեղ միսիթարելու,  
երբ մանաւանդ կը ճանչնամ ձեր սիրափ եւ հոգիի արփութիւնը զոր  
ունիք ինքինքնիդ պաշտպանելու եւ զօրացնելու համար: Միայն  
թէ՝ քանի որ անծանօթ չեն ինձ Զեր հանդուցեալ հօր նիւթական  
անձուկ վիճակը եւ վերջին ձախորդութիւններէ ապրելու համար  
կրած դժուարութիւնները, յօժարակամ կը խոստանամ ձեզ իմ աջակ-  
ցութիւնս եւ ձեռնատուութիւնս, եթէ դուք ալ ձեր կողմէ փոխա-  
դարձարար հաճիք յարգելու եւ մեծարելու այն անձը, որ մի միայն  
ձեր վրայ լալու եւ մտածելու դժբաղդութեամբը կը տառապի, ար-  
տօնելով իրեն որ երբեմնակի այցելութիւններովը կարենայ սփոփել  
և միսիթարել զձեղ:

«Առ այժմ պղտիկ դարման մը տանելու համար Զեր ծանօթ  
մտահոգութեանց, ծրար մը պիտի ընդունիք գրարերէս, սակայն ո-  
րովհետեւ դէտ եւ հպարտ ընաւորութիւն մ'ունենալնիդ գիտեմ, կը  
խնդրեմ որ առաջարկութիւնս մերժած ատեննիդ իսկ՝ հաճիք ըն-  
դունիք զայն իբրեւ փոխ՝ յաջող եւ լաւագոյն օրերու մէջ ինձ վե-  
րադարձնելու պայմանաւ:

«Չեղմէ ճանչցուած ու սիրուելու հետամուտ

«ԲԱՐԵԿԱՄ ՄԸ»

«Նամակը թէեւ չէր ստորագրուած, սակայն անմիջապէս խակ կռահեցի թէ որո՞ւ կողմէ կրնար ուղղուած ըլլալ այն:

«Ամպերու մէջ որուումի մը յանկարծական պայթումը, այնքան սարսափ ու սրասդող չպիտի պատճառէր ինձ, ո՛րքան պատճառէր էին այս նամակին մէջ խնամով զետեղուած ամէն մէկ թունաւոր բառեր: Անանկ կը կարծէի թէ վերջապէս ամբողջ քաղաք իմացեր էր որ այլեւս ուրիշներու ողորմութեան կարօտ մնացած հէք եւ չքաւոր աղջիկ մ'էի միայն:

«—Ո՛չ, ըսի ինքնիրեն՝ վիրաւորուած վագրի մը չափ կատղելով, ո՛չ, չպիտի ընդունմիմ երբեք այդ ծրարը եւ անոր հետ պիտի մերժեմ նաեւ այն այցելութիւնները ու սէրը որ կը համարձակի առաջարկել ինձ:

«Հետեւաբար ոտքի ելնելով, ծրարը մարդուն առջեւ նետեցի եւ անմիջապէս փոշոտած գրասեղանիս առջեւ կանգնելով՝ երկու տողով պատասխանեցի իրեն թէ չնորհակալ էի իւր միխթարական քանի մը խօսքերէն, սակայն իւր գումարներուն ամենեւին պէտք պիտի չունենայի եւ պիտի չընդունէի դանսնք, եթէ նոյն խակ անօթութենէ մեռնելու վայրկեանիս հասնէին ինձ:

«Գիտեմ թէ քիչ մը տղեղ ու կոչա էր այս վարժունքս. բայց ի՞նչ առելի կրնար ընել ուրիշ մը իմ տեղս: Պատուասիրութիւնը՝ որ այնքան երկար ատեն աստուածացումս եղած էր, անձնասիրութեանս եւ չափազանց հպարտութեանս, (չըսեմ գիտակցութեան) միանալով՝ կարծեմ ասկէ տարբեր խոհեմ եւ լուրջ ընթացքի մը չէր կրնար առաջնորդել զիս: Ապրիլ ուրիշ գրամով, հարկաւ անոր սարուկը եւ գերին ըլլալու պարտաւորիլ էր. ո՛վ որ ալ ըլլար այդ երիտասարդը եւ որքան ալ անմեղ ըլլալին իւր մտադրութիւնները, անշուշտ մասնաւոր նկատումներ խառնուած էին անոնց. գէթ անոր առատածեռնելու այս եղանակէն ես այդպէս տարակուելու իրաւունքը կրնայի ունենալ, երբ մասնաւանդ միեւնոյն ատեն չէր զգուշանար բացորձակապէս թոյլառութիւն ուղելու այնպիսի տուն մը մտնել, ուր ինք ալ գիտէր թէ անոք եւ մանկամարդ աղջիկէ մը զատ ուրիշ մէկը չէր գտնուեր. հետեւաբար հաւանելով այդ առաջարկին՝ ես ինքնին պիտի փութացնէի իյ-

նալս այն ծուղակին մէջ, ուրկէ խոյս տալու համար այնքան վիրալի փորձեր ըրած էի, նոյն խակ դիւցազնաբար կոռեկով իր կանացի եւ տղայի տկարութիւններուս ամբողջին դէմ:

\* \* \*

«Հարկ է խոստովանիլ սակայն որ անօթութիւնն սկսեր էր այլ եւս մտահոգութիւն պատճառել ինձ. հօրմէս մնացած քանի մը հարիւր գահնեկանս սուգի օրերուս մէջ փացուցեր էի արդէն եւ տեղէ մ'ալ յոյս չէր մնայած պաշտպանութիւն գտնելու, ինչպէս յայտնի է, առանց ուրիշներու անարդ կամահածութեանցը գերին ընելու ինքղինքս:

«Ես միջոցին միտքս ինկաւ Տիկ. Մ... որ ինքնայօժար բարեհածեր էր մէկ երկու մնագամներ իւր սպասուհին մինչեւ տունս զրկելով կացութեանս վրայ տեղեկութիւններ ուղելու եւ միխթարական խօսքեր ու ցաւակցութիւններ ուղելով՝ մինչեւ խակ իր պաշտպանութիւնը խոստանալու, եթէ պէտք ունեցած առենո՞ւ առանց քաշուելու, իրեն դիմելու վատահութիւնը ներշնչէի:

«Երկար վարանումներէ ետք, վերջապէս որոշեցի անգամ մը դիմել այս աշնուական տիկով, որ արդէն բարեսիրութեան տարածուած համբաւ մը կը վայելէր եւ լրագրաց մէջ ալ միշտ իւր անունը կը կարդացուեր:

«Կը խոստովանիմ որ բարի էր Տիկնը, բառին սովորաբար գործածուած նշանակութեամբը անշուշտ. ուստի երբ իրեն գով երթալով՝ իր ըրած խոստումը յիշեցի եւ համառօտ կերպով վիճակիս ու կացութեանս անտառնելութիւնը բացատրեցի.

«— Հա՛, աղջիկս, ըստ անմիջապէս խոչոր եւ փորք կուշտ ձայնով մը պուտալով, շատ իրաւունք ունիս. երբ այսօր վեցին հայր սուրբը մեղի այցելութեան գայ, առաջին գործս ըլլայ քու խօսքդ իրեն եւ պարտաւորիլ զինքը, որպէս զի ամէն հնարին միջոցներ ձեռք առնէ, գքեզ քիչ շատ ունեւոր եւ պարկեշտ երիտասարդի մը հետ ամուսնացնելու համար: Հոգ մի ըներ, աւելցուց կէս հեգնական ժամանով մը այս ըրած միծ գիւտին վրայ գրեթէ ոգեւուած,

այս՝ ամէն բան ես պիտի կարգադրեմ քու նկատմամբ եւ օժիտղ ալ պիտի աշխատիմ պատրաստելու . . . :

«Հա՛ . . . հա՛ . . . ահա այս է եղեր այս բարի եւ ազ- նուական տիկնոջ ձեռք առնելիք պաշտպանութեան միակ յենա- կէտը, որպէս թէ ամուսին մը ընտրելու խորհուրդը հարցնելու գա- ցած ըլլայի իրեն. հետեւաբար իմ մասիս առանց ուրիշ բառ մ'ալ աւելցնելու, սկսաւ իր ընտանեկան քանի մը իրարանցումները մէջ բերել, հագուստին կապուստին վրայ խօսիլ, Բարիզէն յատուկէն բե- րել տուած նոր շրջազգեստը ցոյց տալ. կարծելով անշուշտ որ ես ալ կուշտ փորով նստած էի՞ այցելութեանց շրջող ուրիշ տիկնանց պէս, միմիայն ժամանցի հաճոյքը վայելելու, եւ իրա՛ւ ալ, միտքը անդամ չեկաւ բնաւ թէ այս հէք որբուհին որ իրեն դիմելու արիութիւնը ու- նեցեր էր, ինչեր քաշեր էր մինչեւ հնո՞ գալու կամ դուռը զարնել հա- մարձակելու համար, ասո՛ի՛ զատ արդեօք բան մ'ալ կերած էր տ- ուաւոտէ ի վեր եւ դրամ ունէ՞ ունէր իր տունը վերադասնալու:

«Բաժնուեցայ այդ Տիկնէն յուսախափի եւ զգուած. դեռ մին- չեւ այն ատեն չէի կրցած գիտնալ թէ՝ մարդիկ արդեօք կը պահան- ջէին որ իրենց դիմողներ, հացի եւ ողորմութեան կարօտ ըլլալ- նին, իբրեւ պարզ մուրացիկ՝ արհեստական լացերով ու ձեւերով յայտ- նեն. տա՛լաւ առ տակաւ քանի՛ կը համոզուէի այս մահացուցիչ ձը- մարտութեան, այնքան ալ զգուանքը եւ ատելութիւնս կ'աւելնար անոնց դէմ:

\* \* \*

«Ալ մարդերու վրայ յոյս ունենալէ զաղեր էի, երբ մանա- ւանդ ան՛ի բաժնուելէս ետք փողոցներէ անցան ատեն կը տեսնէի պատուհաններու առջեւ շարուած նորահաս եւ ինձ տարեկից ուրիշ աղջիներ, որք ժամանակ մը ընկերուհիներս ըլլալով հանդերձ նա- խանձորդներս եւ հակառակորդներս ալ եղած էին, սիրամարդերու պէս հագուած շքուած՝ բարձրածայն՝ սակայն յայտնի չընելու չափ խորամանկութեամբ կը խնդային վրաս եւ մինչեւ իսկ իրենց ցուրտ եւ արհամարոտ նայուածքներով արիւնս երակներուս մէջ կը սարե- ցնէին, եւ կամ ինձի կը թուէր թէ այնպէս կ'ընէին անոնք:

«Այս ամենուն ալ տոկացի, եւ որպէս զի օր մը անոնցմէ եւ ո՛չ մէկին կարօտութիւն ունենալս յայտնելու հարկադրուիմ, սիրով յանձն առի նաև քանի մը անձանօթ դերձակուհիներու խանութները ՄՔԸ եւ գէթ օրական չօրաբեկ ապրուստ մը ձարելու չափ անոնցմէ դործ խնդրել:

«Խոսացան, այլ սեւ բաղդէս, յորդորեցին ինձ համբերել ժամանակ մը:

«Աւա՛զ, այս ժամանակը չհասաւ երբեք . . . :

«Երբ տուն վերադարձայ, օրը տարաժամած էր արդէն եւ այն- քան պարտասած ու յոգնած էի որ առանց ձաշելու, թէեւ ուտելու բան մ'ալ չունէի, անկողին նետուեցայ բոլոր գիշերը լալով եւ ա- զօթելով անցրնելու համար:

«Զեմ յիշեր ինչպէս անցան ժամերը, միայն թէ դեռ աչքիս առջեւ են այն չարաշուք վայրիեանները, յորում մէկ քանի անդամ- ներ ամէն բանէ զգուած եւ տաղտկացած կը լորդակի վերջայնել կեանքս որ այլ եւս բեռ կը համարուէր ուրիշներուն. անհանկ որ մինչեւ ցարդ աշխարհի մէջ կատարուած եւ թերեւս կատարուելիք ամէնէ սեւ ու- եղերական մտածումները սկսած էին թիս առնուլ շուրջս եւ ամ- բողջ միտքս ու երեւակայութիւնս պաշարելով՝ խելագարութեան մը վճռական վախճանին կ'առաջնորդէին. եւ երբ այս պահուս իսկ անցեալիս կ'անդրադասնամք արհաւերօք լի, կը դարձնառ թէ բնա- պէս կարողացեր եւմ տոկալ եւ դիմադրել այս ամենանը ԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ ՊՈՍՏԻ ՊՈՍՏԻ 7/1 1922

\* \* \*

«Ես որ արշալոյսին արթնանալով՝ պատուհանի սպամիլութիւն զարնուող ծիծառներուն ծլվլումին հետ՝ առանին ժողովուոքս կը կատարէի, եւ մայրական օրհնաբեր շունչով առգորուած ծնողական երդիքիս տակ՝ զուարթօրէն դպրոցական գասերս կը պատրաստէի, սկսած էի շատ ուշ անկողնէս զուրս ելնել, չէ թէ քնանալու ախորժ կամ պէտք զգալէս, այլ գառն մտածումներու անողոքութեամբ մարմնոյս յուլանալէն եւ հոգիիս տկարանալէն:

«Եւ, ահա ծիչտ այս միջոցին էր որ կամ ժամանակակի եւ հաս-

տաստութեանց հոգաբարձութիւններ մեծաշինութեամբ կը պարապէին . թաղերու թաղ . Խորհուրդներ ուկեփայլ տաճարի մը յատակը մարմարելու եւ եպենուսեայ աթոռներ ու նստարաններ աւելցնելու համար խոչոր հանդանակութիւններ կը կատարէին . ինչպէս նաև ուսեալ եւ մեծահամբաւ եկեղեցականներ , որք հոգեւոր հայր կը համարուին ժողովրդին եւ պարտաւոր հոգալու ձևարիտ ընկեցիկը , միմիայն անձերնին կաղդուրելու , հարուստ ժամոցներ քաղելու եւ փայլուն ու ճոխ առաջնորդական վիճակներ ձեռք անցընելու մարմացէն զատ ուրիշ ո՛եւ է մտածում չէին ուղեր ունենալ . հետեւաբար որո՞ւ մտքէն պիտի անցնէր թէ որբ եւ անտէրունջ աղջիկ մը կարքայլ մ'անդին , որ գահավէժին մօտ ընկնելու վտանգ կ'սպառնար . . . :

«Հարկադրուեցայ կրինել թախանձանքս Մ . . . Տիկնոջ . այս անդամ աղաւելով որ գէթ աշխատի պատուաւոր եւ համեստ ընտանիքներէ մէկուն քով , դաստիարակի կամ խնամատարի պղտիկ պաշտօն մը ճարել ինձ , ուր կարենայի գէթ ծառայութեան մը անողորմ լուծին տակ տուայտի եւ անօթութեան չարչարանքս մոռնալ :

«Կը հաւատա՞ք . այս անդամ չյօժարեցաւ իսկ պատասխանել . միայն ուրիշներէ տեղեկայայ թէ այդ միակ անօդուտ պաշտպանուհիս ալ ցաւեր է ինձի դէմ , անշուշտ սըկէ նըկէ կամ առաւել զիս հետապնդողներէ լսած սուտ եւ անիրաւ չարախօսութիւններու հաւատք ընծայելով եւ քիչ մ'ալ անոնց վրայ ինք ալ բան մը աւելցնել ուղելով անխղճօրէն : Այս . . . ինչ շուտով եւ առանց հարցաքննելու կը հաւատան այս հարուստները ընդհանրապէս աղքատի մը համար զրուցուածներուն , եւ ո՛րքան ալ սրտապնդութեամբ ոյժ կու տան այդ հաւատքին , որպէս զի օր մը իրաւունք ունենան ինքնինքնին արդարացնելու անոնց պատճառած դիմումներէն . . . :

«Վերջապէս , ձմերուան երկար եւ անտանելի գիշեր մը ձիւն եւ բուք գրեթէ աբովզ երկիրը կը ծածկէին . ասանկ գիշեց մը ոչ կրակ ունէի եւ ո՛չ հաց սենեկիս մէջ եւ քանի մ'օրէ ի վեր անօթութիւն եւ անյուսութիւն այն աստիճան անդթարար աւերեր էին հոգիս որ բոլորվին ինքնամոռ անկողնիս վրայ տարածուած մնացեր էի :

«Հարձւորութեանս պայմանաժամն ալ լրանալու վրայ էր արդէն որով տանտէրս ամիսէ մը ի վեր կը նեղէր զիս նոր շրջանիս վարձքը

վճարելու կամ հակառակ պարագային ճիշդ պայմանաժամին դուրս ելնելու . անանկ որ ա՛ւ չէի կը երեւակայել ուր երթալիքս , և կը վախճայի թէ մի գուցէ մարդերու անտարդերութիւնը կամ անգթու թիւնը զիս փողոցները մնալու հարկադրէին :

«Այս ատեն սկսայ լաւ յիմարաբար եւ աղբիւրի մը չափ հսող արցունքներով անկողինս թրշել . լաւ չեմ գիտեր թէ որքան ժամ տեւեց այս յուղեալ վիճակս՝ երբ փողոցի դրան մեղմօրէն զարնուիլլ լսեցի :

«Մութ էր սենեակս եւ մոմէ պարզ ճրագ մը անդամ չէր մնացած լոյս ընելու եւ այցելութեան եկող այս անծանօթ հիւրը , զոր չէի սպասեր բնաւ , ճանչնալու կամ ներս ընդունելու համար : Եւ սակայն միւս կողմէ ալ կը զարմանայի թէ այսքան ուշ եւ առանց կանխաւ իմաց տրուելու այցելութիւն մը որո՞ւ կողմէ կրնար եղած ըլլալ , քանի որ իմ ճանչցած մարդերու մէջ այլ եւս չէի ակնկալեր մէկը որ զիս յիշելու կամ փնտուելու բարեսիրութեան տամտրութիւնը ունենար :

«Որովհետեւ գեռ ոտքի ձայներ դուրսը անպակաս էին , համարձակեցայ բանալու :

«Է՞ն . . . ի՞նչ կ'ուղէիք որ տեսնէի , ըսէք կ'աղաչեմ , պարոն բարոյասէրներ . անշուշտ դուք ալ ինձի պէս կարդացած էք նորավէսկեր , որոնց մէջ ինձ բաղդակից անպաշտպան որբեր , սիրուն՝ այլ անօթի մանկիկներէ շրջապատուած այրիացեալ մայրեր , իրենց այս օրինակ յուսաբեկ վայրկեաններու մէջ , յանկարծ այլ եւ այլ անծանօթ բարերաբներու ձեռքով օգնութիւններ կստանան եւ երբեմն ալ միսիթարիչ ալեւոր հրեշտակներ կը տեսնէն , որք իրբեւ նախախնամութեան գաղանի գործակատարները , անոնց թշուառութեան արցունքները սրբելով՝ այդ վէսկերու գեղեցիկ զարդերը կը համարուին :

«Ահա իմա ատոր հակառակն էր բոլորվին . այսինքն՝ դուռիս առջեւ կեցողը հսուակ եւ պատառուն զգեստներով մուրացիկ խեղճ կին մ'էր որ կաթնասուն մանկիկ մ'ունենալով գիրկը եւ ուրիշ պատիկ աղջկան մ'ալ ձեռքէն բոնած՝ անհունչ եւ սպառած ձայնով եւ հազիւ հազ լսելի բառերով , Ողորմեցէք ինձ , կը թոթովէր :

«—Է՞ն , Աստուած իմ , մրմռացի անհար ըլլալով ինձ առաւել հանդուրժել այս անողոք տեսարանին առջեւ , ահա աղքատ մը որ

իրմէտ աւելի աղքատէ մը ողորմութիւն ուզելու կուգայ. «Տիկին, յարեցի մեղմ ձայնով մը՝ համարձակելով խօսքս անոր ուզելու, ներեցէք ինձ որ առ այժմ բան մը չկրնամ ընել ձեղի, քանի որ արդէն ես իսկ ի՞նչ ընելիքս կամ ո՞ւր երթալիքս կը մտածեմ» :

«Զղացի, սակայն ուշ՝ այս խօսքերը արտարերած ըլլալուս : Այուրացկանուհին ապուշ ապուշ երեսս նայիլ սկսաւ.

«—Ի՞նչ կ'ըսէք, Օրիորդ, կ'աղաչէմ որ չխարէք զիս, ըստ զարմացումի տարօրինակ չեւառվ մը, վասն զի չեմ ուզեր հաւատալ երբեք որ այդ թարմ ու մատաղ հասակի մէջ երեւցածին չափ անդութ լինիք, երբ մանաւանդ այնչափ հարուսս պաշտպաններ ալ ունիք որոցմով կրնաք թշուառ կնոջ մը խնդրանքը չզլամալ, եւ . . .

«—Աւա՛զ, երանի թէ չունենայի . . ., պատասխաննեցի անոր խօսքը ընդհատելով, եւ այդ մէջոցին չեմ գիտեր ի՞նչ սեւ ամպ աչքերուս վրայ ծանրացաւ եւ զիս խաւարի մը մէջ ձգեց, որով ինքնիքս կորուսած սենեկիս սենին վրայ ընկայ բոլորովին անզգայացած :

«Երբ արթնցայ անկողինս մէջ տեղաւորուած էի արդէն, եւ աւելի մեծ եղաւ զարմանքս եւ ապշութիւնս, երբ քանի մ'օրէ ի վեր ճրագ եւ կրակ չունենալուս հակառակ՝ տեսայ որ սենեկիս լուսաւորուած էր եւ բոցափայլ կրակ մը կրակարանիս մէջ կը ճարճատէր կազդուրիչ տաքութիւն մը տարածելով ամեն կողմ:

«Անմիջապէս յոգնած եւ ցաւատանջ աչքերս չորս կողմ չըջեցի, անկուշտ հետաքրքրութեամբ խմանալու համար միայն թէ ի՞նչ նոր հրաշք պատահեր էր արդեօք եւ կամ ո՞ր բարերար ձեռքերը այսքան իմամով օգնութեան փութացեր էին ինձ. եւ հոն առաջին անդամին իսկ աչքիս զարկաւ նախորդ գիշեր գուռս զարնող ողորմելի մուրացկանուհին իր երկու անչափահաս մանկիներովը, որք ծանր աշխատանքէ մը յոգնածի պէս՝ մշիկ մշիկ կը քննանային բազմոցիս վրայ, հետեւաբար ուշաբրելու համար գլուխս ձեռքերուս մէջ առի եւ խոր մտածումի մէջ՝ ջանացի մի առ մի աչքի առջեւ բերել պատահածները :

«Վերջէն տեղեկացայ թէ խեղճ կինը իմ վար իյնալս կա՞ մէկն ի մէկ անդգայանալս տեսնելով վախցեր եւ անմիջապէս նհրս մտնելով դուռս գոյցեր է, եւ ի վերջէ ալ զիս անկողնոյս մէջ տեղաւորելէ ետք նկատելով որ նախնական գարմանները կատարելու համար

սենեկիս մէջ պէտք եղածները կը պակսէին, սրտադողով դուրս ելեր եւ մօտակայ նպարավաճառի մը խանութին ածուխ, մոմ եւայն ձարելով (անշուշտ իր սրկէ նրկէ մուրացած քանի մը դահեկանովը) վերադարձեր եւ անմիջապէս հարկ եղած ծառայութիւնները մատուցեր էր ինձի. հետեւաբար երբ տաքն ու հանդիսատ զիս քիչ մը կազդուրեր եւ իր զգացած երկիւղը փարատեր էին. բոլորովին, ինք ալ յոգնած, պարտասած գացեր ինձմէ քիչ հեռու իր երկու մանկիներուն մէջ տեղաւորուեր էր, մտածելով թէ այդ վիճակիս մէջ զեռքիչ մը ժամանակ կրնայի պէտք ունենալ իր ներկայութեանը :

«Այս ատեն երկու ձեռքերս գլխուս զարնելով .

«—Աստուած իմ, գուեցի, ուրիմ առաքինութիւն ըստած բանը գոյութիւն ունի եղեր աշխարհի մէջ :

«Այս ըսկով սկսայ յուզուիլ եւ արտաստել :

«Բայց միեւնոյն ատեն մտածելով նաև թէ այս ողորմելի կինը իմ պատճառով իր մերկ եւ անօթի մանուկներուն համար ասդիէն անդիէն մուրացած հացն ու ստակը ծախսելով՝ մեծապէս վիասուած կը համարուէր, միտքս դրի որ առաւօտ լուսցածին պէս սենեկիս մէջ ծնողքէս մնացած աւելորդ քիչ մը արժեքաւոր կահ կարասին ծախսմ եւ անով թէ ատաս վարձքը եւ թէ նպարավաճառին ու այս հէք կնոջ ունեցած պարաքերս հատուցանեմ :

«Եւ մինչդեռ մտովի այս խորհրդածութեանց մէջ կը տարուբերէի, դիտեցի որ կինն արթնցեր էր արդէն եւ ոտքի ենելով ինձի կը մտանար յուշիկ :

«—Աւա՛զ, խեղճ աղջիկ, ըստա մայրական գորովալի հոգածութեամբ մը թեթևակի ուսիս հպելով, որքան շատ վախցուցիք դիս. այնպէս որ ուրիշ տեղ եւ ուրիշ ատեն շպիտի հաւատայի երբեք որ վիշտեր ունենաք դուք եւ այդ վիշտերը այդքան ծանր արժեն ձեղի :

«—Այս՛, պատասխաննեցի խեղճագարի մը չափ ինքինքս կորունցնելով եւ անոր երեսը նայելու չհամարձակելով, բայց չեմ կարծեր որ ձերինը նուազ լինի իմինէս, եւ դուք այնքան բարի եւ անկեղծ էք, որ այդ ամենը կ'կարուանաք համբերութեամբ տանելու :

«—Զէ՛, աղջիկս, չէ՛, յարեց սա կրցածին չափ մոռցնել տալ ջանալով ինձ ցաւերս, յայսնի է թէ դուք դեռ նոր կը ճաշակէք այդ-

դառնութեան բաժակը եւ այդ պատճառաւ է որ շուտ եւ շատ կը յուսահատիք։ Բայց, աւազ, գէջն այն է սակայն որ շուտով կը վարժուինք անոնց . . . :

«Այն պահուն յորում կը խօսէր այդ հէզ կինը, կը գիտէի որ նէ իր այս մուրացիկ վիճակին մէջ իսկ դեռ աղնուութեան վայլ մը ունէր վրան։ Կ'երեւի թէ ժամանակին գեղեցիկ ալ է եղեր եւ խիստ դաժան ցաւեր միայն կրցեր էին տարիքէ շատ առաջ խամրեցնել զայն կամ մէկ քանի աւերիչ խորշոմներ եւ ակօներ զետեղել անոր թարմ եւ գրաւիչ այտերուն վրայ։

«Այն ատեն միայն յիշեցի թէ աղքատութիւն և թշուառութիւն դեռ ուրիշ ո՞րքան անողորմ զոհեր ունեցած են արդեօք մարդկային սեռին մէջ։

«Չերկարեմ, վերջապէս քիչ քիչ այնքան ընտելացայ այս կը-նոջ, որ մինչեւ առաւօտ առանց քաշուելու եւ առանց ձանձրանաւ-լու խօսեցանք իրարու մեր աղէտից եւ թշուառութեան պատճառնե-րուն, զմեղ պաշարող յորի մտածութեանց եւ մեր մութ ու անել ապագային վրայ։

«Իրաւ է թէ ուրիշ առթիւ ամենեւին չպիտի յօժարէի համա-կերպիլ մուրացկանի մը, ո'չ թէ ներքին խօստովանութիւններ ընե-լու, այլ նաեւ հետո խօսելու անդամ։ սակայն այն լոպէին եւ ան-դէ ետք ա'լ, տեսնելով որ ամեն բարեկամներու եւ ծանօթներու երեսէ ընկած եւ լքուած վիճակիս մէջ յնքնայօժար բարերարութիւն եւ ծա-ռայութիւն մը ընդուներ էի իրո՞չ, սկսեր էի համոզուիլ թէ առա-քինութիւն եւ ծշմարիտ աղնուութիւն չէ թէ միայն բարձր դասա-կարգերու եւ ուկերարձ . . . ու այլ աւելի այսպէս աղքատացած կամ աղքատութեան սանդուղներէն վեր բարձրացած դասակարգի մը մէջ ալ փնտուելու էր երբեմն։

«Իր պատճաճին հայելով, այս ողորմելի թշուառուհին, որ չա-փաւոր ապրուստի տէր պարկեշտ ու համեստ ընտանիքի մը զաւակն էր, ութ տարի առաջ ամուսնացեր էր նոյնպէս պարկեշտ եւ բարի արուեստաւորի մը հետ, որ զինքը չափաղանց եւ պաշտելու չափ կը սիրէ եղեր փոխադարձաբար։

«Գրեթէ չորս հինգ տարիներ իր ամուսնոյն հետ երջանիկ ապ-

րած էր նէ, միշտ գուրգուրանքով եւ առանց ծանր խօսք փոխանակե-լու իրարու, ինչ որ անստղիւտ եւ շատ հազուադէպ պարագայ մ'է մեր առներու շատին համար։

«Սակայն իւր երկրորդ զաւկին յղութեան միջոցին նիւթական անձկութիւն, եւ անդամ մ'ալ հրդեհի պատճառած վերահաս վաս-ներ կը կործանէն այդ ընտանիքին ամբողջ անդորրութիւնը, որով այդ մարդը օր մը գլուխն առնելով կ'անհետանայ տոնէն, տոմսակ մը միայն ձգելով, որու մէջ կը յայտնէ թէ այլ եւս չպիտի վերատեսնէ վիրենք։ Թէեւ ամեն կողմէ խողարկութիւններ կը կատարուին, սակայն անհնար կ'ըլլայ անոր հետաք գանել եւ չեն կրնար իսկ տե-ղեկանալ թէ մեռած էր նա թէ օտար երկիր գաղթած, սակայն կինը բնաւ չհաւատար անոր ապրած ըլլալուն։

\* \* \*

«Անհնար է ինձ հաւատարմարար նկարագրել հոս այն աղետա-լի մանրամանութիւնները որք տեղի տուած էին այդ խեղձ մարդուն այս վերջին եղերական եւ յուսահատ վախճանին դիմելու, իբրեւ միակ ապաւէն իր աղատութեանը։

«Ծննդաբերութեան վերջին օրերուն մէջ կը դանուի եղեր, երբ այդ վերահաս աղքատութիւնն իր յոռի ժամնիքները կ'սկսի տա-րածել այդ համեստ ընտանիքին մէջ, եւ խեղձ կինը քանի կը ջանայ մոռնալ ու մոռցնել ամուսնոյն թշուառութեան արթած ցաւերը եւ իր համեստ ընաւորութեամբ մեղմացնել անոր վիշտը, կարծես այն-քան առաւել կը սաստկանայ հարկեցուցիչ եւ անխուսելի պէտքերու եւ կարօտութիւններու ստիպողութեան առջեւ, երբ մանաւանդ այդ միջոցին իւր բնակած գիւղի ծանօթ աղնուացներէն Տ . . . Մ . . . անուն անարդ վաշխառու մը, որ բազդի բերումով յաջողած էր քիչ մը հարստութեան տիրանալու, գիւնալով հանդերձ այդ մարդուն պատճաճ եւ վրայէ վրայ հասած անբազդութիւնները, ինչպէս նաև ծննդաբերութեան պատճառով նոյն պահուն արաաքոյ կարգի ծախ-քերու կարօտիլը, տարիներ առաջ անկէ ունեցած տասնի չափ ու-կիներու պահանջքի մը փոխարէն, անգթութեամբ կը գրաւէ անոր տեղէ մը ձեռք անցընելիք քանի մը սկին, որք այդ մարդուն

յետին մնացորդ մխիթարութիւնը կը համարուէին, եւ այդ գրաւուած  
ոսկիներով իր նորատի նշանածին նուէրներ կը զբկէ : Նուէր թունա-  
լի՛ . . . նուէր արիւնազա՞նգ, որ անշտաշ օրիորդը այդ պահուն իր  
թեւին կամ վզին վրայ կը կրէր, անդիտանալով թէ ամբողջ ընտանիքի  
մը արցունքին եւ յուսահատութեանը գինը կը համարուէին անոնք .  
որով ի հարկին ոչ թէ մանկաբարձ բժշկի, այլ նոյն իսկ դայեկին  
տալու քանի մը մէծիակիէին եւ օրուան հացին ու ածուխին կարօտ  
մնալու վիճակին կը մատնէին զայն :

«Անհնարին դող եւ սարսուռ մը տիրեց երակներուն մէջ այս  
դառն խոստովանութիւնը լսելով, որով չմնաց անէծք եւ հայհոյանք  
որ չտեղայի այդ մարդակերպ գաղանին գլխուն, թէեւ զինքը ճանչ-  
նալու դժբաղդութիւնը չունեցայ երբեք:

Անհետացումին ի վեր բաւական օրեր կ'անցնին, բայց անհար կըլլայ անոր մասին ո եւ է տեղեկութիւն մ'առնուլ, հուսկ կինը՝ կը ճարահատի եւ կը պարտաւորի անոր բարեկամներուն դիմել եւ իր երկու անհայր մնացած զաւակները ասլքեցնելու համար ապրուստի միջոցներ խնդրել :

«իրաւ է թէ այդ բարեկամները մէկ քանի անգամներ փոք-  
րիկ դրամական օգնութիւններ չեն զլանար այդ ողորմելի կնոջ,  
զորս չի մոռնար յիշել, սակայն ի վերջէ կը յորդորեն զայն որ իրենց  
ազան լուսացարարի պաշտօնը ստանձնէ եւ այդ կերպով խապառ ազ-  
տէ թէ՛ զինքը եւ թէ՛ զաւակները այլոց ծանրութիւն կամ բեռ մ'ըլ-  
լայու անհարկի մտահոգութենէն :

լալու անհարիվ սահմանութեաւ կաւած այս այսաջարկը, իւր զաւակներու սիրոյն, կը հաւանի  
«կինը՝ այս առաջարկը, իւր զաւակներու սիրոյն, կը հաւանի  
անմիջապէս ընդունելու, մտածելով թէ երկք չորս օրեր պարկեցտո-  
րէն աշխատելով կը կարողանայ իր եւ իրաններու ապրուստը ապահո-  
վել եւ մինչեւ իսկ ծախսքը չափաւորելով քիչ մը բան ալ աւելցնել:

Սակայն կը սոսկայ առաջին անգամին խալ, երբ մութուլուսին թանձր շալի մը մէջ պլուած կէսքուն մանկիկը գրկին՝ դուռ մը ձեռք կ'առնէ իւր ծառայութեան ձեռնարկելու, իր առջեւ կ'ելնէ փոխանակ տան տիրուհիին, ցանկասէր այրը, այսինքն իր ամուսինին բարեկամ կարծուած անձը, որ օգնելու պատրուակին տակ, գրկաբաց սիրոյ անպարհեցա յայտարարութիւններ կ'ուղղէ; շուայլ իշխանուհիի մը կեանքը կը խոստանայ, նուերներ կուտայ, զորս ի սկզբան թէեւ խաբուելով կը հաւանի ընդունելու, սակայն անմիջապէս կը վերադարձնէ եւ կը մերժէ խոնարհիլ անոր անամօթ առաջարկութիւններուն . . .

«Մվա մարդերու ապականած սիրտի մահաբոյք կեղծաւորութիւն, միթէ այս թանձր եւ անթափանցելի քողին տակ ծածկուած չե՞ն մեր բարոյական եւ զգայուն կարծուած մէկ մեծագոյն մասին հոգիները անգամ...»:

«Վերջապէս կինը տեսնելով որ անհար է իրեն հանդուրժել անոնց ամօթալի հետապնդութիւններուն, իր պատիւը եւ հոգին խոկ միահաղոյն ազատելու համար առաւել պատուաբեր կը համարի գիշեր-ները անծանօթ փողոցներու մէջ դռնէ դուռ իր զաւակներու հացը մու-րալով ճարել, քան այդ անարդ եւ ցած արարածներու քով իր ամու-պինին համար ունեցած հաւատարմութիւնը, սէրը եւ երդումը դրժել:

«Է՞հ, ըստ գրեթէ թուշամորթ եւ ջղագրգիր կիներու պէս յանկարծ պոռալու եւ կանչըքտելու պէտք զգալով, հեռացէ՛ք այլ եւս անյիշտատակ՝ անխառն եւ մաքուր զգացումներ, հեռացէ՛ք, մարդերու կեանքը եւ հանգիստը թունաւորող խղճի անողորմ խայթեր, որ կարգ մը անզգամներու անիրաւ եւ դատապարտելի արշաւանքին ու շահատակութիւններուն դիւրութիւն ընծայելու համար բիւրաւոր անմեղ հոգիներ կը տառապեցնէք ընդունայն։ Մնաք բարով ձեզի . . . :

«Կարծես ժամանակէ մ'ի վեր հոգիիս վրայ ծանրացող անյաւ-  
սութիւնը որ երկար ատեն այնչափ խոց եւ տառապանք պատճառեր էր  
ինծի, այլ եւս գոյութիւն ունենալէ կը դադրէր, եւ թեւարձակ խոյս  
կու տար տղայի անմեղութիւններս, որպէս զի զանոնք գերազանցէր  
վառ ատելութիւն մը մարդերու անողոք չարսրտութեան դէմ:

«Եւարդարեւ, ե՛ս որ դեռ քանի մը վայրկեան առաջ, անօգուտ կեանքէ մը յաւիտենապէս հրաժարելու տխուր մտածումներովը պաշառուած՝ տիեզերքիս մէջ ցարդ կատարուածներէ առաւել նորագոյն եղանակ մը կը վնասուէի զայն իրագործելու համար, ահա այս խեղճ կնոջ պատահածները լսելէս ետք՝ կարծես խելարքեցայ բոլորովին»:

«Այս ատեն ըսի ինքիրենս. — Ի՞նչ տիմարութիւն. թո՛ղ մեռնի պահ մը իմ մէջս այն դուռող, վէս եւ լրջախոն աղջիկը որ այնքան երկար բարութեան եւ ազնուութեան շլացումով՝ ի դուր եւ կուրօրէն հետեւեցաւ կարդ մը խարուսիլ նախապաշարումներու, որ զինքը փորձութիւններու եւ անդադութեան միայն առաջնորդեցին, եւ հիմակ այսքան դասն տառապանքներէ ետք իրաւունք չէ՞ր միթէ՝ որ անոնց յաջորդէին դարավերջիկ սկանանջումներու համեմատ, մէկ ուրիշ անպարփեշտ, լկտի եւ խառնակեաց աղջիկ մը, որ քիչ մ'ալ աշխարհասէր կիններու պէս ասպեկտը՝ արհամարհական թուք մ'ալ ինք աւելցնէր 20րդ դարու սեմին վրայ անսիրտ եւ անհոգի մարդերու ճակատին»:

«Հետեւաբար առկէ ետք ի՞նչ կ'ուզեն թո՛ղ ըսեն ինձ հսմար. նոյն իսկ հակառակ այդ հէք կնոջ մայրական գորովալի ընդդիմութիւններուն եւ բարոյական լայնաշունչ քարոզներուն, անմիջապէս երկտող մը գրեցի զիս քանիցս հրապուրել եւ տոնա յաճախել փորձող երիտասարդին, յայսմելով իրեն թէ պատրաստ էի առաջարկը ընդունելու, եթէ փոխադարձաբար ինք ալ խստանար ինձ եւ ապահովէր զիս գոնէ երկու տարի իրբեւ իր հոմանունին պահելու»:

«Յաջորդ առաւօտուն իսկ, սիրուն եւ հոտաւէտ ծաղկեփունջի մը հետ, պատասխանն ընդունեցի եւ երկրորդ գիշերէն ալ իր այցելութիւնները, հետը բերելով միշտ արժէքաւոր գոհարներ, գոհարներ՝ որոնց մեծագոյն մասը վաճաւելով արդիւնքը այդ մուրացիկ կնոջ եւ զաւակներուն կարեւոր պէտքերուն յատկացուցի»:

«Ալ անկէ ետք կարծես աղքատութիւնն սուտ եւ անիրանալի բառ մ'երեւցաւ ինձիք: Առատութիւնն, շրջադղեսաներս, գոհարներս եւ սպասաւորներս բազմաթիւ կիններու նախանձը կը գրգռէին, եւ ճաթելու չափ կը կատաղեցնէի նաեւ այն հակառակորդներս, որոնք դեռ ամիս մը առաջ անդմութիւնով կը ծիծաղէն վրաս. մանաւանդ փողոց ելած առաջարար գիշերները շատ ուշ կ'ացելէր եւ երբեմն ալ օրն ի բուն

լոնդոյի մը մէջ ընկողմանած զՄ . . . տիկինը կը բարեւէի վէսօրէն, որ պատուհանին մ'առջեւ կանգնած իր փոքրիկ չնիկին հետ կը խաղարեւ անտարբերօրէն փողոցի անցութարձը դիտել կ'ձեւացնէր»:

«Եաս կարծեցի թէ յիշեալ աղնուական տիկինը իմ այս անպարփեշտ ընթացքիս համար զայրանալով՝ քէն պիտի պահեր ինձի դէմ կամ պիտի զգուշանար զիս տեսնելէ. սակայն մեծ եղաւ զարմանքս, երբ տեսայ որ սա այն պահուն աւելի խնդումերես՝ իր տեղին կը ցատկէր եւ աւելի ընտանի ու համարձակ շարժումներ կ'առնէր զիս տեսնելու կամ ինձ հետ խօսքեր փոխանակելու համար. . . : Ատոր պատճառը չնասկցայ երբեք»:

«Սակայն չկարծուի թէ կապուած էի այս խաբուսիկ կեանքին. անոր փայլունութիւն յոյժ կարձատեւ ըլլալը ոչ թէ միայն գիտէի այլ նաեւ հետեւանքն ալ կրնայի գուշակել, մանաւանդ ող հոմանիս ալ չէի սիրեր բնաւ. միայն թէ իր հոգիէն ձանձրացող եւ ամեն բանէ զզուած կարդ մը թուլամորթ մարդերու պէս, որ օգիի կամ ափինի մէջ խեղդուելու չափ մոլորուելով՝ թմբութիւն կամ մուացում կը յուսան գտնել, ես ալ կեանքի հեշտութիւններու այս ովկէանին մէջ լողալով՝ շուայտութիւնով հոգիս կը թունաւորէի, սա տարբերութիւնով միայն որ իմ այս անձնապոնողութիւնս գէթի բաւական թուով կարօտ ընտանիքներու. եւ որբերու կը յաջողէր մասամբ օգտակար ըլլալու, վասն զի ձեռք անցուցած դրամիս գրեթէ մէկ երրորդ մասը անոնց ապրուստին յատկացուցած էի, մանաւանդ այն մուրացիկ կնոջ եւ զաւակներուն, որոնց ամրող ծախքը եւ կրթութիւն հոգը ես. կը վճարէի, յորդորելով սակայն զիրենք որ չգայթակղին ընթացքէս եւ ներկայած առիթէն օգտուելով՝ աշխատին նաեւ իրենց վիճակը բարւոքելու»:

\* \* \*

«Ի՞նյապէս ըսի, կարծ ժամանակի մէջ այս յուսախափութիւնս ալ իդերեւ ելաւ: Հոմանիիս հետ կենակցութիւնս զրեթէ ութ ամիսներ յաջողած էինք ծածկել շատերէ, ինչպէս նաեւ իր ճնողքէն, վասն զի սովորաբար գիշերները շատ ուշ կ'ացելէր եւ երբեմն ալ օրն ի բուն

քովս մնալով՝ յաջորդ առաւօտուն կամ նորէն գիշերը միայն դուրս կ'ելնէր բնակարանէս :

«Յանկարծ աներեւակայելի կասկած մը տակնուվրայ ըրաւ մեր ամբողջ երանութիւնը . հոմանիս իր հօրը հարստութեան մէկ մասը փճացուցեր էր այս կերպով . օխ, ըսի տեսակ մը վայրենի գոհունակութիւնով . սակայն ծնողքը խարէութեամը ձեռքէս կօրդեց զաւակը եւ Բարիդ փախցնելով բարեկամներու հսկողութեան յանձնեց զայն :

«Հոգս անգամ չըրի : Շիտակը ըստ՞մ, ես իսկ կը զարմանայի բնաւորութեանս մէջ պատահած այս կրկին փոփոխութիւններուն համար . Անգամ մը ահը սրտէ, ամօրը երեսէ չսրբուի, կ'ըսէր երանելի մայրս կենդանութեանը :

«Իրաւ է թէ մէկ քանի անգամներ իր սիրատարի նամակները ստացայ, որք կը յուսադբէին զիս շուտով վերադառնալու, սակայն իմ գրածներուս պատասխանը երբէք, վասն զի նամակատան մէջ անոնք վար կը դրուէին հօրը մասնաւոր պատուէրին համեմատ :

«Տարիի մը չափ չկրցաւ վերադառնալ հոմանիս, հետեւաբար անկէ ետք պատահած կեանքի եւ վիճակի իրարու յաջորդող զանազան փոփոխութիւններ տարին նետեցին զիս ալ այն մարդկային անառակութիւններու քառուն մէջ, ուր ինծի պէս լազմաթիւ տառապեալ թըշուառուններ ակամայ ամին օր մեղանչելու դատապարտուած են, եւ որոց շատերու կեանքի յարավէպերը իմինէս շատ աւելի սրտաճմիկ կրնան ըլլալ արդարեւ, եթէ զանոնք ալ օր մը մանրամանաբար ի գիր առնելու եւ մեր պերճախօս բարոյասէրներու աչքին առջեւ պարզելու արիութիւնը համարձակի ունինալ մէկը . . . :

«Յայց ինչ որ ալ ըլլար, այս յեղյեղուկ կեանքի խենդութեան պայքարն տեւական չէր կրնար ըլլալ անշուշտ եւ ամինու ալ վիճակուած չէր մնալ այս բարոյական աղտերու ախղմին մէջ, ուր փափուկ եւ տկար հոգիներ շուտով կը թառամին դիւրաբեկ ցօղունի մը պէս, քանի որ արդէն ձեռքէ ձեռք անցնելով շատ կանուխ ալ սկսած էր իր սամբողջ կուսական հրապոյը կորանցնել :

«Իրաւ է թէ մինչեւ այն ատեն ուրիշի վնասելու հարկին մէջ չէր գանուած բնաւ կամ վայելած քմահաճոյքներուս մէջ միշտ չափաւոր եւ զգոյշ եղած էի, սակայն եւ այնպէս ինձ բոլորովին անձանօթ եւ

անդադրելի խղճի խայթ մը շարունակ զղջացող անառակի մը հոգեկան տառապանքները պատճառելով՝ մահարոյր ուրուականի մը պէս անընդհատ կը հալածէր զիս ամենութեան կամ քայլ առ քայլ մութ եւ անել գերեզման մը կ'առաջնորդէր :

«Համոզուած էի թէ հետզհետէ տարիքս առնելով ոչ թէ տան մը անկիւնը՝ բարեկիրժ զաւակներէ կամ սիրուն թոռնիկներէ շըրջապատուած օրհնաբեր պառաւ խաթուն մը, այլ անիծապարտ խէնէշ սպասուէի մը միայն կրնայի մնալ հասարակաց օթարաններու մէջ, ուր ամեն մարդ, նոյն իսկ խնկարկողներս եւ պաշտողներս, պժգաւով պիտի հեռանային քովէս, եւ այս խարուսիկ ու շրջմովիկ մտահաճոյքներուս անմիջապէս պիտի յաջորդէին ճակատագրային անխուսափելի թշուառութիւն մը, զոր մահը հազիւ պիտի կարողանար ջնջել երեւակայութենէո :

«Արդէն բժիշկները քանիցս պատուիրած էին ինձ շափաւորել սիրային արշաւանքներս մահարեր հիւանդութեան մը ակներեւ վտանգը նշմարելով, որ կրնար մինչեւ իսկ Մարիօն Տըլօրմի աղետաւոր խելագարութեանը առաջնորդել զիս, սակայն քիչ յետոյ որոշապէս յայտարարեցին թէ կարծուածին հակառակ, հիւանդութիւնս թոքային տարբեր ուղղութեան մը կը հետեւէր եւ նոյն իսկ կ'սպասնար մօտալուտ ժամանակի մը մէջ մեռնիլս փութայնելու, եթէ չաճապարէի հրաժարիլ այս ապառում ընթացքէս եւ օդաւետ տեղ մը փոխադրուելով՝ վաղանցուկ հանգիստ մը չտայի յոգնած մտածումներուս :

«Ժամանակէ մ'ի վեր արդէն թեթեւ հաղ մը կը նեղէր կուրծքս, որուն կարեւորութիւն չէի տուած բնաւ, սակայն հետզհետէ աւելնալով՝ սկսած էր այլ եւս մտահոգութիւն պատճառել . ապա թալկութիւն եւ քրտինք մ'ալ յաջորդեցին անոր, որով յաճախ զղուանք եւ տաղտուկ կ'զգայի նոյն իսկ ամենէ շատ սիրած հաճոյքներէս, եւ ժամերով կ'երթայի կ'առանձնանայի սենեակս, հոն հայրական տունս, մօրս գորովանքը, օրինակելի պարկեցառ թիւնս եւ մանկութեանս ամբողջ անմեղութիւնները մի առ մի աչքի առջեւ բերելով՝ յորդառատ արցունքներ թափելու եւ ապաշխարելու համար :

«Դիշեր մը ծնողքս տեսայ երազի մէջ, որք գերեզմանաստունի մը եւ եւ տխուր նոմիներուն տակ իրենց հողակոյտերէ գլուխնին դուրս

հանելով՝ ահարկու եւ խորթալից ձայնով կարծես կ'անիծէին զիս եւ յանդիմանական սպառնալից երեւոյթով՝ արիւնս երակներուս մէջ կը սառեցնէին։ — Գիտութիւն, գիտութիւն . . . գոչեցի լեղապատառ եղած ծնկան վրայ գալով եւ գետնաքարշ գետին խոնարհելով։

«Սակայն անոնք կարծես անկարեկիր մնացին բոլորովին եւ մի միայն մօրս աղապատանքի ձայնը լսեցի որ իր պալ ու սարած շուրթերը հաղիւ շարժելով՝ — Խեղճ աղջիկ, գէթ փախիր . . . կը պոռար։

«Փախիր . . . ահ, այս ձայնը տակաւին ականջիս մէջ կը հնչէ կարծես եւ մինչեւ այսօր կը հալածէ զիս անգիտիւն . . .

«Սուկալի եւ անբայցատրելի վախով մը արթնալով՝ անկողնէս վար նետուեր էի . այդ միջոցին էր որ երբ գլուխու ձեռքերուս մէջ առած յիմարանալու չափ սաստկութիւնով կրած տպաւորութեանս վրայ կը խորհէի, վառ կանթեղիս աղօտ լոյսով արիւնի պղափի կաթիլ մը նշմարեցի բարձիկիս վրայ։

«Այնքան անակնկալ եւ այնքան սաստիկ եղած էր կրած յուղումս որ նախ կարծեցի թէ սրտիս մէջէն մահացու երակ մը փրթելով՝ այդ արիւնը կաթիլ առ կաթիլ անկէ գուրս կը հոսէր։

«Ա՛լ անհնար եղաւ քնանալ ինձ. առաւօտ չլուսցած գուրս ելայ օթարանէն մէկ երկու արժէքաւոր գոհարներս հետ առնելով։ Հաստատապէս որոշած էի չվերադառնալ հոն, հետեւաբար դարակիս մէջ տոմսակ մ'ալ ձգեցի, որով կը յանհնարպէի ունեցած կարասիս եւ գոյքերս ամբողջովին ծախել եւ մանր մունք պարտքերուս յատկացնել։

«Ո՛ւր երթալիքս չէի դիսեր տակաւին, հետեւաբար նախ ճամբուս վրայ պատահած առաջին եկեղեցին մտայ, ուր ինձմէ եւ եկեղեցւոյ կանթեղավառէն զատ ո՛չ ոք եկած էր տակաւին. անանկ որ այս վերջինն զարմացած երեսս կը նայէր, վայելուչ կերպով հագուած կին մը այսքան կանուխ հոն տեսնելուն համար սնշուշտ։

«Հոն՝ այն խորհրդաւոր առանձնութեան եւ հանդիսաւոր լուռթեան մէջ ինքինքս միս միայնակ գանելով՝ պալ քարերու վրայ ծնրադրած երկար ժամեր աղօթեցի. աղէկ չեմ յիշեր թէ որքան ժամանակ մնացի այդ վիճակին մէջ եւ ինչեր խօսեցայ նաեւ այն պահուն իմ բարերար Աստուծոյս, միայն թէ երբ արցունքներով ողողուած աչքերս սրբելով ոտք ելայ եւ տաճարը լեցուած տեսայ աղօթադ-

ներու հոծ բաղմութեամբ, հոգիս մասամբ թեթեւցած գտայ տառապանքի այն անհուն բեռէն որ մինչեւ այն ատեն իր հեղձուցիչ ծանրութեան ներքեւ մնչել եւ մահացնել ուղեր էր զիս խպառ։

«Զձանչցուելու համար քողս վար առնելով՝ շտապաւ գուրս ելայ եկեղեցին, եւ հետի Ղալաթիոյ կամուրջէն անցնելով ուղղակի երկաթուղւոյ կայարանը գացի, թէեւ այսքան տեղ քայլելու անկարող եւ ուժամաթափ զգայի ինքինքս։

«Հոն երթալով՝ նպատակս այցելութիւն մը տալ էր նախկին բարեկամուհիս, որ այդ միջոցին Մաքրիդիւղ կը բնակէր իր երկու զաւակներուն հետ։ Երեք տարիէ ՚ի վեր տեսած չէի զանոնք. դիտմամբ գգուշացուցած էի մայրերնին քանի որ պղտիկները հետզհետէ խելահաս ըլլալու տարիքը առած կը համարուէին եւ կրնացին գայթակղիլ վատահամբաւ կնոջ մը իրենց մօր հետ ունեցած մտերմական յարաբերութենէն, թէեւ անոնք միտքերնէն իսկ չանցընէին այս պարագան եւ պաշտելու չափ յարգելով հանուերձ երախտագէտ մնալ ուղէին ինձի։

«Կը համարձակիմ խոստովանելու թէ նպաստներս անօգուտ չէին եղած այդ ընտանիքին, վասն զի անոնք վիճակնին բարեկոխնելով՝ յաջողեր էին կարի սենեակ մ'ալ աւելցնելու իրենց բնակարանին մէջ, որով բաւական դիւրացուցած կը համարուէին իրենց ապրուստը։

«Ասիկա միակ ճշմարիտ ուրախութիւնս եղած էր, որ միտքս եկած ատեն գոհունակութիւն կը պատճառէր ինձ։

«Եկեղեցւոյ ժամկոչին առաջնորդութիւնովը՝ կրցայ գանել բարեկամուհիս բնակարանը եւ զիրենք գոն վիճակի մը մէջ տեսայ հոն։ Անհնար է բացատրել անոնցմէ վայելած սիրալիր ընդունելութիւնս, որպէս թէ հեռաւոր տեղէ վերադառնող իրենց հարազատ մօրաքոյը կամ մօտաւոր աղգականը եղած ըլլալի։ Այնքան շատ սահիպեցին ու թախանձեցին որ հուսկ պարտաւորեցայ խոստանալ իրենց քանի մը շաբաթ մնալ քովերնին. այս խոստումս կարծես ըլլորովիին ոգեւորեց զիրենք։

«Գիշերը շատ հանդիսաւ անցաւ եւ անոնց զուարթ խօսակցութիւններուն մէջ յաջողեցայ ցաւերս եւ մտածումներս պահ մը մոռնալ։ Բայց առաւօտուն երբ իրենցմէ շատ կանուխ արթնցեր էի, անողորմ հազս վերստին անհանգիստ ընել սկսաւ զիս։ Կ'զգայի թէ հանգստեան եւ զօրաւոր դարմանումի մը պէտքը անհրաժեշտ էր այլ եւս։

«Եւ որովհետեւ տեսակ մը յիմարական մտահաճոյքներու ալ գերի  
ըլլալս վաղուց գիտէր մայրերնին, առանց մէկու մը ձայն տալու շու-  
տով ոտք ելայ եւ բարեկամուհիիս տնական պարզ շրջազգեստը հագ-  
նելով եւ հինցած թաղեայ գլխարկ մ'ալ դլուխս դնելով տունէն դուրս  
նետուեցայ. ապահով էի թէ այս ծպտումիս մէջ մարդ չպիտի ճանչ-  
նար զիս: կը խոստովանիմ թէ այդ միջոցին այլանդակ մտածում մ'էր  
որ կը ճնշէր միտքս. հիւանդութիւնս գդալապէս յառաջացած ըլլալուն  
գիտէի թէ մեռնիլս անխուսափելի էր. հետեւարար կը վախնայի բա-  
րեկամուհիիս ծանրութիւն ըլլալէ. սակայն ինչ պիտի ընէի կամ ուր  
պիտի երթայի. յանկարծ աղօտ լոյս մը ծագեցաւ պղտորուած մաքիս  
մէջ. որոշեցի անմիջապէս առանց ինքնինքս յայտնելու, Ս. Փրկչի  
համախտանոցը մտնել, ուր՝ մինչեւ մեռնիլս իբրևու ապաշխարանք,  
կարողանայի թերեւս ծառայել եւ օգտակար ըլլալ ուրիշ բաղմաթիւ-  
տառապիալներու ալ, որք այդ գթութեան յարկին տակ՝ տակաւին քա-  
նի մը հիսորեայ նահապետ բարերարներու շնորհիւ, զանազան վիճակ-  
ներէ մերկանալով՝ վստահաբար կու զային իբրևու հանդստեան վերջին  
թոշակը ընդունելու:

«Ունեցածներս, որք արդէն մեծարժէք բան մը չէին համարուեր,  
ամբողջովին թողած էի բարեկամուհիիս, ինդըրելով անորմէ որ երբեմն  
աղօթէ ինձ համար եւ ներէ, առանց զիրենք անդամ մ'ալ տեսնելու  
արիութիւնն ունենալու, անակնկալ կերպով բաժնուելուս համար:

«ԱՌ չտեսայ զիրենք:»

---

Արդ՝ ըսէ՛ հիմայ, Ըսթերցող, ո՞վէ յանցաւորը. կինը թէ մարդ-  
կալին ընկերութիւնը, որ զայն գահավիժեց այն քառովին մէջ ուր  
կեանք եւ պատիւ հաւասարապէս մահացած են իսպառ:



ՊԱՏՐԱՍ ԵՒ ՅԱՀՈՐԴԱԲԱՐ ՀՐԱՏԱՐՈՒԿԵԼԻՆԵՐ

Բ. ՄԱՍ,

Մարդու սառապիլը՝

Տիգուրեան պատճառով.

Գ. ՄԱՍ,

Տղայի հիւծանալը՝

Գիշուրեան պատճառով.

Ներփակ կազմական եւ մատակարարական

ՏԱՄՆԱՄԵԱՅ ԳՐԱՆԿԱՐ

ԵԵՑԻ-ԳՐԱԴԵՐԻ Ա. Յակոբայ ՈՐՔԱԾՈՂԻ

1890—1901

ՀՀ Ազգային գրադարան



MS.0225603

16.470